

—Թայրալարա պիլին իսկապ կէօնտէրիւն մէմուրլարն հիշ պիր սուրէթիէ իրիշիքի օլմամասընա զանէթիէ տրգ ցաթ օլունմասը, վէ գերբէնէ լէքէսի պուլունանլարն քալլանըմամաը խուսուսունա իրատէի Սէնիէ սուսուրի թմիշ տիր:

—Ասքէր եթիմիէրինն վէ տուլ գէվճէլէրին վէ միւթէգաւա աւքէլլէրին մաալարը մունթաղամ սուրէթիէ վէրիմէք իւզրէ պա իրատէի Սէնիէ Ասքէրի թէգալու սանտղընա իւէ զալէթիէ տիրգ ցաթ օլունմասը էմ օլընմը տըր:

—Ինկիլթէրանն Լիվրուլ չէհ ինտէքի ճամիւնէ թարաֆը հազրէթի Բատիլահիտէն 225 իրալըգ իքի կիւմիւլ չամտան հէտիւն իտիլէրէք, պու քէրրէ մէգքիւր չամտանլար՝ չէհըր մէգքիւրէ վիւրուտ իթմիշ տիր:

—Էյրէթի գօլ վէ աւագ եարմանը Բարիգտէ թահիլ իթմիշ օլան պահիւն չարքը սաղ գօլ աղալարընտան Հիւսէյնէ Էֆէնին մուհաբէպէտէ եարալանան ասքէր իշիւն տիրէն եարտըղը 45 բարալա էյրէթի տեղըն՝ Էյրօրաւա եարալարտան հէմ տահալալա, Է հէմ աէ 100տէ 65 նիսպէթիւնտէ էհվէն օլմասընա մէպնի սուսուր իտէն իրատէի Սէնիէ մուհաբէպէտէ, Թէրսանէի Ամիրէտէ խուսուսի պիր ֆապրիգա թէէնիս օլունմուշ տուր, իշպու ֆապրիգա տա էյրէթի գօլ վէ աւագ վէ էնվաի գաւաղ պաղալար վէ գաւապուր սողըրլթմաղ իշիւն գօրսէ, վէ չարըղ պաճաղար սողըրլթմաղ իշիւն ալէթը մախուսէ եարըլաճաղ, վէ խարիճտէն վուզու պուլան սըրաըլար տալի գապուր խորիւնէք տիր:

—Թօրիւնէի Ամիրէ Բէսիմաւնէսինէ մէմուր երգպաշը Բաիֆէֆ պիր նէվ հասըրտան ֆէս եարմանա մուվաֆֆաղ օլմուշ, վէ պու սապալէ քէնտիսինէ իթմիշ պէթաթը վէրիմիշ տիր:

—Մուսուլտա իճրաի հիւքմ իտէն գըլթըգ հասէպիլէ Տիարպէթիւրտէն քէլէթիւր վաւըլթաւըլլա միւմքին մէթէպէ չարուգ սուրէթիտէ Մուսուլտա պուղտայ կէօնտէրիմէսի էմ օլունմաղլա, Տիարապէթիւր Եհալիսի քէնտիլէրինն տէ գըլթըգ պէլիւնէսինէ տիւլար օլմասընտան գօրգարաղ գարարը մէգքիւրուն թէլէլիւրիսի հիւքիւմէթի Սէնիէնէ իսթիտա իթմիշէր իսէ տէ, հէր իքի վիւաեթիւն տէ եէկտիկէրէ մուսվէնէթ իթմէսի լաղըմէտէն օլունգու պիւտիւրիմիշ տիր:

—Երաման տէվ Որրահամ բաշա իլէ գէվճէսի պու քէրրէ վիւննաեա եաղըն պուլունան Պատէնէ եէթիշիւլէր տիր:

—Պիլէճիքտէ կէչէն սէնէքի թահսիլթ 40 պին յիրաեա պալիլ օլմուշ իքէն, պու սէնէ 52 պին յիրաեա չըգմը տըր, Կէչէն սէնէ յունիս աւընտա գօղա հաաըլաթը 4000 իրա իքէն, պալ սէնէ մէգքիւր ալտա հաաըլաթ 7000 իրա եա չըգմը տըր:

—Պու սէնէ Պուսասա տալի գօղա մահսուլը 1400000 քիւկրամ գաւար օլուպ, էքէյիճէ երիւքէք ֆիւթաթա ռաթըլմը տըր, Դօղա չըգարանլար պու հալտէն ֆէվգէլա տէ մէմուլ օլմուլար տըր:

—Միտիլիտէն պու քէրրէ Տէր:

սապտէթէ կէլէն 23 ֆըլը գէյթին եաղը հէյէթը թէֆթիլիէյի թըպպիլէնէ մուսնէնէ իտիլէրէք, եէնմէնէնէք հալտէ պուլունտուղու անլաղըմը, վէ իրապ իտէն մուսմէլէի գանունիէ տէրտէթը իճրա պուլունմուլ տուր:

—Մաղնիսասա պիր աւամ 15 եաղընտա պուլունան պաշաղը գաւըրըն պաղտան կէլիւր իքէն սօղաղ օրթմաւընտ, եաղալաեղ պէնի մահքէմէլէրտէ նիշիւն տալիս իտիւօրսունա տիւնէրէք գաւաւըն չէքմիշ վէ 14 եէրինտէն եարալաղը վէ պիշարէ գաւըն միւթէէսիւրէն վէֆաթ իթմիքտէն սօնրա, ճանաղար կիպի իւզէրինէ չէօքէրէք սաղ գուլաղըն վէ ստչլաղընն եարընը քէսիպ աթմը տըր:

—Խասքէօլտէ սաքին մուսլիմ թէրգեան էֆ. պիր սէնէտէն պէրու խաթա վէ չօնուգաղըլա սէֆալէթէ տիւլար օլմուշ օլունգուլունտան, էվվէլի կիճէ աղընա պիր րէվօլլէր սըգարաղ թէլէլիք նէֆա իթմիշ տիր:

—Իզմիր կաղէթալարընտա օղունտուղունա կէօրէ, պիր տէլիգանը կիւզէլ պիր գըղա նիշան. լանտըղտան սօնրա, թիճարէթ իշիւն ուզաղ պիր մէվէքէթէ կիտէր, վէ եաղաճաղը մէթուպաւը նշանընա թէսիւր իթմէսինէ քէնտի էն սաղըգ տօթլարընտան պիրինէ թափսիէ իտէր, Հալպուքի մէթթուպալար թէսիւմէ մէմուր օլան օ սաղըգ տօթլ, պու գըղը քէնտիսինէ տահալաեղ կէօր տիւկիւնտէն, վէ տէլիգանը ալիւրէն իզմիր տէօնէճէկիսի մուսաիլէյէն եաղմըլ օլունգուլունտան, մէրգուլ պուլունա տուեար տուլ մաղ գըղը պիր պէհանէ իլէ պիր աւապաեա գօնուպ քէօլլէրէ տողընա գաղըմը վէ նէրէնէ կէօթիւրտիւլիս խապէր ալընամաղը տըր, Դըղ մէթթուպալար կէթիւրէն տէլիգանընն քէնտիսինէ աղըգ օլունգուլունա օ տաղիգանա գաւար պիլմէեօր իթմիշ:

Տողընա սաղըգ տէնիլէնէք տօթլ, քի՝ աղաւտաղըն տիւնիւն մէսարիֆինտէն գուրթաթմաղ իշիւն գըղը քէնտիսի գաղըմը տըր:

—Սիվաստան եաղընտըղընտ կէօրէ, էսկի պաղըր բարանըն 40 վէ 20 չէր բարալըգալարըն գալալաեալաղ պաղը քէօլլէրտէ մէճիտիւնէ, եարըմ մէճիտիւնէլիք տէյուսիւրմէնէ չաղըն պիր լախ թէվ գըֆ օլունմուլ տուր, պուլարը գալալաեան աւամ տա տէրտէթ իտիլիշ տիր:

—Բալու գաղաւընն Պուլանըղ նահիեանիտէ Մամուն քէօնիւ իւզէրինէ պիր գըղ գաղըրմաղ մատ տէսինտէն տօլալը Տուրմըլան գարիւնէսի խաղընտան պաղը քէսան հիւճուլ իթմէթէ, վուգու պուլան գաղաւտա մէգքիւր նահիեան միւտիւրինն պիրաւտէր իլէ օղու վէ Տուրմըլանը տիկէր պիր քէօլլա գաթլ օլունմուլար տըր, Դաթլ մատտէսինտէ գիւմէտալ օլանլար կէօնտէրիւն մէմուրլար վաւըլթաւըլա պիլա վուգուլաթ թուլուլը պալաքէմէնէ թէսիւմ օլուն մուլար տըր:

—Խասքէօլտէ սաքին 45 եաղընտա Ս.վրամ նաճընտա պիր Եահուտ քէնտի քէնտիսին օթուրտուղու էվին թափանընտան աւմըլ տըր:

Մէրգուլմըն սուր գաղաւընն սէպէպի, էվինին քիւրասընը վիրէմէտիկիւնտէն, էվ սահիպի իլէ քէնտի արասընտա գուհուր իտէն պիր միւնաղաւտան իլէրի կէլմիշ տիր:

ՏԵՐՕՐԱՏԷԹՏԷ ՎԷՖԻՅԱԹ

Կէչէն 1313 սէնէսինտէ Տէրսատէթ վէ միւլհաղաթընտա վուգու պուլան վէֆիւթաթըն մըղ տարը պէր վէճէր աթի տիր:

Իսլամ՝ 3550 էրքէք 3932 գաւուն, Խիւսթիւրան՝ 2267 էրքէք վէ 1958 գաւուն, Եահուտի՝ 358 էրքէք վէ 334 գաւուն քի ճէման 6175 էրքէք վէ 6224 գաւուն վէֆաթ իթմիշ տիր:

Մէրգուլմըն սէնէ գաղաւընտա չիլէքտէն 382 վէ գուլ պօղանտան 205 չօնուգ էօլմիւլ տիր, Դուլ պօղանտան էօլէնէլի իշիւնտէ 35 եաղընը իքմալ իտէնէլի աէ վար տըր:

Պուլաղըգ խաթալըգտան էօլէնէլիւն էլաիւնէլի վէ էյեալարը ուսուլը ֆէնիսինէ իլէ թիւթսիւլէն մէսի սահէսինտէ 100տէ 80 տէրէնէսինտէ էքօիլմիշ տիր:

Թուլիսին 11տէն 18 ինէ գաւար Տէրսատաթէթտէ 108 իսլամ, (53 էրքէք 55 գաւուն), 82 իսլամ թիւն (39 էրքէք, 43 գաւուն) վէ 11 Եահուտի (6 էրքէք 5 գաւուն) վէֆաթ իթմիշ տիր:

ՊՈՂՐԻՆԵԹԷ ՆԵՆԻ ՊԻՐ ԻԹԱՍ

Թէլէկրաթ վէ Բօթա նէգալէթի ֆէնն միւլալիւրի սաւատ. էմիլ Լապուան էֆ. հաղըթիլէրի՝ սիս տիւման վէ գար թիւրի էնիսալընտա վարար վէ կէմիլէրին՝ գարատա եաղըլան ֆէնէլիւրի կէօրէ. պիլմէլիւր իշիւն պիր ուսուլ իլճատ իթմիշ տիր, Պու ուսուլ սահէսինտէ վէ սուլէթը մախսուսէ տէ եարըլմըլ խարիթալար եարտըլլա սէֆինէ գարտանլարը՝ էօլլէ հալալարտա կիւտէնէլիւրի էօլու կէօրէպիլմէնէլիւր տիր, Գէգալիք մէգքիւր իլճատ սահէսինտէ սէֆինէլիւրի գարտան վէ գաւալարա չարմաղ օղըն պիր իմանա սօղ մաղ վէ եա պիր պօղաղտան կէչիլմէք վէ եաթօտ մալիւմ պիր նօղ թաեա կէօթիւրմէք, վէ սէֆինէլիւրին պուլունտուղու մէվընը թալին իթմէք, վէ ալըն գէմանտա պիր գալ վարօր՝ պիլա թէլիլէք պիր իման վէ եա պօղաղտան չըգմաղ միւմքին օլունաղ տըր Գէղա սիւ վէ տիւմանա թուլուլմուշ օլան իքի սէֆինէ գարտանլարը պու ուսուլ սահէսինտէ եէկտիկէրի պէլիւնտէ օլան մէսա ֆէյի թալին իտէպիլմէնէլիւրի ճիլէթիլ, էօլլէ հալալարտա միւստտէմէլէր վուգու պուլմասընն տա էնիւլալընաճաղ տըր:

Էմիլ Լապուան էֆ. հաղըթիլէրի՝ իշպու իսթիւրաթըն էվվէլ էմիլտէ պուրատա թէճըրիւպէ իթմէք իսթէմիշ իսէ տէ, պուրատա սահիլ ֆէնէլիւրինն էլէքթիլքը չըղըլա թէնվիր իտիլմէմիշ օլմա սը, պու աղաւտունն իճրաւընա մանն օլմաղլա, Զրանա ֆէնէլիւրի իտարէսինէ միւրաճալաթ մէճպուր օլմուշ տուր, իտարէի մէգքիւրէ պու եէնի իլճատըն էնէմ միւնէթիւն թաղալըլէ, հէման թէճըրիւպէ իտիլմէսի իլէ իլթիլգա իտէն ալէթալ ու էտէվաթըն հաղըլանմալընա գարար վիրմիշ տիր:

ԲԻՆ Ս ՊԻՉՄԱՐԳԸ ՎԷՖԱԹԸ

Ալէմանիւնն էն պէօնիլք վէ մէչնուր տիրմաթլարընտան Բըրէնա տըր Պիլմարգ ալաֆի, յուլիսին 30նը կէչէն ճուտա իրթէօի կիճէս սաաթ 11 բատտէլէրին տէ Զըրէտըրիլիւհէտէ մախտուլը Հէրպէրթ Պիլմարգ վէ տիկէր մախտուլը Կիլիսօմ վէ քէրիմէսի Բանճալ վէ տօղթ. Ծուէնիկէր պաշընտա օլունգալարը հալտէ վէֆաթ իթմիշ տիր:

Պէրլինտէն յուլիս 31 թարիլիլէ ալէնան պիր թէլէկրաթտա Բընա Պիլմարգը վէֆաթը մէմուլին զալի պիր վաղաա օլուպ, գէրա վէֆաթընտան պիր կիւն էվվէլի լաթօրթօլարտա միւլարիլէյին հալինտէ պէօնիւք պիր էյիլիք մէվճուտ օլունգու գիք օլունտուր իտիլ ճուտա իրթէսի կիւնիւ բընա Պիլմարգ պիր գալ կաղէթա օղունմուշ, էլթաաֆիտա պուլունանլարա բօլիթիլատան պահս իթմիշ վէ էքէյիճէ պիր իլթալա եէմէք եէմիշ սիրաղ չամաղ ճիկէլիւրի սուլանը պիլմիշ օլմասըլա պիրտէն պիրէ հալի աղըրալմը տըր, Միւլարիլէյի գըղնա սըգ սըգ սէօլլէր սէօլլէմիշ տիր, Գէրիմէսի գօնթէ Բանճալ ալնընն թէրինի սիլաիկի վաղթ բընա Պիլմարգ սօն սէօլլէրի օլմաղ իւզրէ մէգպուրէնէ խիթապէն օթէնէք իտէրիւմ գըղմա տէմիշ տիր:

Բընա Պիլմարգ ուսուլաճըգ սէօնէրէք իլէրի հաւաթ իթմիշ տիր:

Միւլմէվէֆա բընա՝ Զըրէտըրիլիւհէտէ քի գօնաղը գարընընտա պուլունան պաղընտէ կէօմիւլմէսինէ աղղու պէնան իթմիշ օլունգուլունտան, իշպու աղղուը իճրա օլունաճաղ, վէ ճէնաղէ ալալընա ալտ խուսուսաթը պիլգաթ իմքէրաթը թէրթիլ ու թանգիւմ իլէնէնէք տիր:

Իմքէրաթը միւլարիլէյի՝ նօր վէկիւնն Պէրկէն չէհրինտէ պուլունտուղու սըրատա բընա Պիլմարգը խապէրի վէֆաթըն աղղ իտէրէք բէք զիւնտէ միւլմէսիւր օլմուշ, վէ տէրհալ Ալէմանիւնա ալվէթիլէ Բիլէլ մուվաւըլէթ իթմիշ, վէ ալտէն տալի Զըրէտըրիլիւհէտէ կիթմիշ տիր:

Համպուրկտան չէքիլէն պիր թէլէկրաթա կէօրէ, իմքէրաթը Կիլիսօմ 31 նիւմէրթը Բինաւտէ ալաւընտա պիր պէօլիւք աւքէրին մէրաթիւլիլիւնիլիւրիլիւհէտէ կէօնտէրիլմէսին Պէրլինտէն էմ իթմիշ, վէ երին չէհրի մէգքիւրտէն բընա Պիլմարգըն էվալալարընա պիր թաղիկէթ թէլէկրաթը քէչիտէ իլլէմիշ տիր:

Զըրանըգ կաղէթալարը, բընա Պիլմարգը իշպու վէֆաթը միւնաւապէթիլլէ չէտիտէն մուհաքէմէ իտիւօրար, Ալէման կաղէթալարը իսէ միւլմէվէֆաթի միւլարէլէյի ֆէվգէլատէ պիր սուլէթմէ մէտհ ու սէնա իլլէտուրար, Աւթիւրա կաղէթալարը տա բընա Պիլմարգըն իթմիլիպաղ միւսէլլէսի վիւնուտէ կէթիլէրէք, էվըրա սուլհ ու սալաճընը թէճէմի թիւթիկիւնի պէնան իտիւօրար, իթալիա կա:

ԽԱՐԻՃԻՑԵՒ

Բուսիս իմպերատորը մի թէվէ ֆա Իքինճի իշխան Մուսուստա րէք օլունան էսէրին րէսմի քիւշատը բէք մի քէմմէլ սուրէթտէ իճրա օլունանագ տըր, Իշպու րէսմտէ Բուսիս Զարը իլէ գէվճէսի, կրան տիւզլէր վէ էճնէպի սէֆիրլէր, սէրալըն պէսեիւք մէմուրալը, վէ գարա վէ տէնիք օրտուլարը քօմանտանլը, պալլընա չէհրլէր չէհր էմինլէրի, մի թէպէրան վէ ամէլէ վէ չիֆթճի վէքիլլէրի վէ սաիրէ հազըր պուլունանագալը տըր:

Իշպու գիյնէթին բրօկրամը՝ րէսմի կազէթատա նէշը օլունմուշ տուր, Բէսմի քիւշատ էսնասընտա ումու մի քիլիւէրին չանլարը չալընանաղը կիպի, թօրար տախի աթըրանագ տըր, օաղչամըն ումու մի թէնվիրաթ իճրա օլունուպ Գիլմին սէրալընտա պիր գիւնաթէթ վէքիլլէճէք տիր:

Ինկիլթէրատա րէք մաարուֆ պանքէր Մ. Հուլէյ, խաթը ու խանալտէն կէյմէտիկի հալտէ իֆլա սիթմիշ օլտուղունտան, պու խուսուս րէք չօգ գիլլ ու գալը մուճիպ օլմուշ, վէ մուճաիլէյ թանթը իսթինթագա ալընըպ, պու քէրէրէ իսթինթագը իսթամ պուլմուշ տուր:

Պու միւֆիս պանքէր պաղը սըրրար օրթաւա չըգարըպ մուճիպը հէնէճան օլմուշ, վէ պաղը տիրթամթար վէ եա սալըգատէ կեան իլէ պիր գաշ կազէթա ալէյհիտէ իթտիկի իթհամթը իսպաթ իլլէմիշ տիր:

Մուճաիլէյ պանքէր՝ քէնտիսիին թէշքիլ իթտիկի գուճրան եալարա րիեսսէթ իթմէք վէ անլէրին մէճիւր իտարէլէրինտէ պուլունմագ իշխան պիր չօգ սալըգատէլէրէ քիլիլիլէթի բարալար վիրտիկինի պէեան իթմիշ տիր, Գօնթ տը Տըլալար՝ էհալիլի գուճրան եանլէն հիսսէ քեաղըտարընը սալթըն ալմանա ճէլպ իթմէք մապաւտիլէ թէրթիպ օլունան պու նէվի պիր խըմմէթ իշխան 1250000 ֆրանգ ալմըշ տըր:

Մ. Հուլէյ՝ «Բէլ Մէլ Կազէթ» վէ «Սաթիւրտալ Բիվիու» կիպի պաղը կազէթալարըն աճ կէօզլիւլիկիլիտէն տախի չիքեաթէթ իթմիշ տիր:

Տահա պիր չօգ հէնէճանամիգ սըրրար մէյտանա չըգարանաղը միւհթէմիլ կէօրիւնէն պու թահ գիքաթ չիթտիլիք թէէթիր օլունմուշ տուր:

ՕՐՈՊԹԹԱՆՏԱ ԿԱԶԷԹԱՆԱՐ ՀԱԳԳԸՆՏԱ ԵՆՆԻ ՆԻՋԱՄ

Ախրէն Սրպիսթանտա կազէթալար հազգընտա եէնի պիր գանուն նէշը օլունմուշ տուր, Պասըլմըշ հէր պիր քեաղըտ (իլէ ախտ պասըլմըշ քեաղըտ միսթէսնա օլտուղու հալտէ) թէվիլ օլունմագտան էվիլ մահալլի բօլիս իտարէսին էհօթթիլլէճէք տիր, էհէր պու կիպի քեաղըտար 2½ սաաթ իշինտէ (10 եարաղը կազէթալար իշինտէ 3 կիւն) սանսիր թարաֆընտան միւսատէրէ իտիլ-

մէգսէ, թէվիլիթ իճրա օլունա պիրլը, Պունա մուխալիֆ հարաթէթտէ պուլունանար 300 ֆրանգ տան 1000 ֆրանգա գատար ճէգալ նապտիլէ տիւշար օլանագալար տըր, Հէր կազէթա վէ րիսալէլէրին տախի՝ Սըրպ թէպաաընտան 30 եալընտա հուգուգը մէտէնիլէ մալիք պիրէր միւտիրը մէսուլը պուլունանագ տըր, Պունտան մատա բօլիլիք կազէթալարըն միւտիր վէ մէսուլարը մութլապա տար իւլ ֆիւնուն չահատէթնամէսին ալմըշ օլմալը տըրար, Գանունա մուխալիֆ սուրէթտէ նէշը օլունան կազէթա՝ 600 ֆրանգը պիր ճէգալ նապտիլէ թապի թուլունանագ տըր, պունտան մատա բօլիլիք պիր կազէթա չըգարմագ ալգուսունտա պուլունան գաթ, միւտիրը մէսուլ նա մընա 5000 ֆրանգը պիր քէֆալէթի նապտիլէ եաթըրանագ, վէ լաղըմ կէլէն ճէգալ նապտիլէր պու բարատան ալընանագ տըր, Իւշ տէֆա պիրպիրին միւթէպըպ ախտ օլտուղու մահքէմէ թարաֆընտան միւսատէրէ օլունմանա մահքիւմ օլան կազէթա թաթիլ օլունանագ, վէ պու կազէթանըն սահպը իթիլի եաղը վէ եա միւտիրը մէսուլը անագ պիր սէնէ սօնրա պիր կազէթա վէ եա րիսալէ նէշը իտէպիլլէճէք տիր:

Շահէտ պիր կազէթա եալընը պիր պէնտտէն տօլալը միւսատէրէ իտիլի, մէգքիւր պէնտին եէրի պօշ օլտուղու հալտէ չըգաճագ տըր, էլիլէվմ մէվճուտ Սըրպ կազէթալարը օլունտա 21 իլէ գատար իշպու եէնի գանունա թապի օլմանա մէճպուր պուլունանագալար տըր:

ԳԵՂԵՑԻԿ ԽՕՍԿԵՐ

ԵՒ

ՕԳՏԱԿԱՐ ՄՏԱՄՈՒԹԻՒՆՆԵՐ

Վախն ու ցանկութիւնը մեր հոգւոյն երկու գլխաւոր հիւանդութիւնքն են. — Բարեխառնութեան առաքինութիւնը պէտք է որ ձեռքդ առնես վահանի մը պէս, որ կարենան քեզ պաշտպանել ցանկութեանց դէմ, իսկ արիւթեան առաքինութեամբ վախը մեկդի կը դնես. Առաջինը ամուր կը բռնէ գոգքին, երբ որ ցանկութիւն մը վրան կը վազէ կը հասնի. իսկ երկրորդն ամէն տեսակ վախերու յաղթող կընէ ըզհօդին:

— Գլխէդ անցած գացած չալիքները յիշելով՝ զքեզ մի ցալը ներ և գալիք չարիքներուն համար ալ հօգ մի ունենար:

— Կտրիճ և արի սիրտ մը՝ որչափ որ մենք ըլլանք գլուխը եկած նեղութիւնները ամենեւին չի խուսվիր, և նշան է զօրաւոր խելիքի և ոգւոյ՝ թէ որ վրայ հասած ձախորդութիւններուն յաղթէ:

— Այս մեր կենացը մէջ եղած ձախորդութիւնները՝ տեսակ մը կրթութիւն են մեզի և խրատ, որ մենք զմեզ ուղղենք, շտկենք, և թէ որ ճանաչէ դուրս ելեր ենք՝ խելքերին գլուխին ժողովնք:

— Որոնք որ բախտին անկարգութիւններէն քիչ վախ ունին, այն-

պիսիներն են վերջապէս աւելի առաքինի մարդիկ:

— Խելացի մարդուն խոհմուտ թիւնը կը պահանջէ՝ դեռ վրայ չեկած ձախորդութեանց նախատես ըլլալ որչափ կարելի է և ըզգուշանալ, իսկ քաջասիրտ մարդուն խոհմուտիւնը սա է որ, վըրայ հասնելէն յետոյ լաւագոյն դեղը ձեռք կառնէ անոնց դէմ:

— Երբ որ բան մը ընելու ձեռք կը զարնես, քու պատիւդ ու քու պարտքդ կը պահանջէ, որ ամէնուն հետ անկեղծութեամբ և առաքինի կերպով գործըդ տեսնես:

— Ուրիշ բան չատես, ալ միայն ինչ բան որ առաքինի չէ, ուրիշ բանէ չի վախնա, ալ միայն յաժ և անուանալի բաներէ. եւ ուրիշ բան չի սիրես, ալ միայն արդար և պատուական բաները:

— Անմեղութիւնը ըլլալ քու առաջնորդդ և անկեղծութիւն ու հաւատարմութիւն ըլլալ քու վահանդ:

— Ուրիշ բան մի յտածեր, բայց ներկայ կեանքդ առաքինութեամբ վարել, անցածը մոռցիլ, իսկ գալիքը անհնար խոնարհութեամբ ըրորովին Աստուածային նախախնամութեան յանձնէ:

— Բանէ մը մի վախնար, բանի մը մի ցանկար, երբ որ մէյ մը միտքդ կը դարձնես կը նայիս որ ըրածդ առաքինի և ազնուական գործք է:

— Պէտք է այնպէս ճշմարտութեամբ սիրող մարդը ըլլալ, որ միշտ ցանկաս ուր էր թէ բնութիւնը կուրծքիդ վրայ ապակիէ պատուհան մը բացած ըլլար, որ պէս զի որոնք որ հնազդ գործ ունին կարենային տեսնել քու սըրտիդ անկեղծութիւնը և մաքրութիւնը:

— Բան մը խօսելիդ առաջ՝ մտածէ ժամ մը, և բան մը խոստա, նալիդ առաջ մտածէ օր մը, Աճապարանօք եղած խոստումին կը յաջորդէ սովորաբար ապաշաւ:

— Որպէս զի մէկը կարենայ բարի համբաւ, բարի անուն հանել իր գործքերէն՝ այս չորս առաքինութիւնները պէտք են. — առաջին՝ կատարեալ անմեղութիւն մը, երկրորդ՝ բարակ խելք մը, երրորդ՝ աղէկ փորձառութիւն մը, չորրորդ՝ հաստատուն մտքով գործքն որոյնը:

— Իմաստուն մարդը իր ամէնը ննու գործքը կը փորձէ խոհմութեամբ, կը չարունակէ յուսով և կը տանի համբերութեամբ ինչ ձախորդութիւն ու դժուարութիւն որ հանդիպի:

— Անգամ մը եղած գործքը ալ չի կրնար չեղած ըլլալ, և թէ երեւելի գործքեր ձեռք զարնելէն առաջ պէտք է երկար մտածել անոնց վրայ:

— Խորհելու, մտածելու ժամաւ նակ՝ հանդարտ եղիք, բանի մը ձեռք զարնելու ծանր եղիք, իսկ ի գործ դնելու ժամանակ չուտ և արագ եղիք:

— Աճապարանօք եղած որոշումները՝ միշտ գրեթէ վտանգաւոր և վնասակար եղած են:

— Առաքինի և համեստ կեանք վարելը՝ հանդերձ խոհմութեամբ և չըջախեցութեամբ՝ ճշմարիտ և

բարի քաղաքականութիւն է, որ փօթիթիքա կըսեն, և այսպիսի քաղաքականութեամբ վարուիլը՝ միշտ խոհմութիւնը հետն ունենալով՝ նոյն ինքն խիստ գեղեցիկ առաքինի կեանքն է:

— Ճար չիկայ, անհամար վտանգներով և հազար ու մէկ հանդիպելիքներով լեցուն է առ մեր կեանքը, եթէ ամենեւին գոհ և հանգիստ կեանք մը անցնել ուզես, դուն քու կողմանէդ պարտքդ կատարէ և ալլամէն բանը յանձնէ Աստուածային նախախնամութեան ձեռքը, և թող տուր մարդկանց որ խաղաղութեամբ վարելն իրենց յատուկ եղած բաները:

— Աշխատեցէք որ ձեր բարքը և բնաւորութիւնը միշտ զուարթ ըլլալ, ձեր վարմունքը միշտ անուշ և հանդարտ:

— Աւելի յանձն կառնեմ, թող կուտամ որ գլուխս կտրեն, քան թէ ես գլուխս ծռեմ ժամանակիս չար և վնասակար սովորութեանցը:

— Անոնք որ տան վարի դատիկոնը կը բնակին՝ աւելի ապահով են. վերէն վար ինչալու վախը չունին:

— Աղէկ նայէ և զգուշութեամբ գիտէ. երբ որ դուն մեծ փառքի և մեծ իշխանութեան որ հասնիս՝ շատ անգամ անոնք որ քու վըրադ կըմայլին, կը զարմանան և երեսիդ կը խնդան՝ ծածուկ սրտեր նուն մէջ քու վրադ կը նախաձին և զքեզ տապալելու միջոցներ կը փնտռեն:

— Առ հասարակ կը տեսնենք որ փառաց եւ իշխանութեան հասնողները կը կործանին այն մարդիկներուն ձեռքով. փորձանքներու կը հօնդիպին այն մարդիկներէն, որոնց վրայ որ աւելի ապահով էին և որոնցմէ քիչ կը վախնային. Պէտք չէր այսպէս ըլլալ և սակայն կը տեսնենք որ ասանկ կըլլայ աշխարհիս մէջ. Մենք ա՛մենեւին ապահով չենք, ոչ մեր յայտնի թշնամիներուն կողմանէ և ոչ ալ մեր ծածուկ բարեկամներուն. մեր բարեկամները, մեր ծառայները, մեր ազգականները՝ որոնց վրայ ամենէն աւելի վստահութիւն կուենանք՝ կելլեն կը մատնեն զմեզ:

Հաւաքեց

Ռ. Ս. ՍԱՄՈՒԷԼԵԱՆ

Ս. Երուսաղէմ:

ԹԷՊՏԻԼԻ ՄԷԲԵԱՆ

Շէհրիթիգ էհալիլ քերամընճա հաղագաթը վէ պիլճիւլէ էրաղը տախիլիլէ վէ իտարիլիլէն քեաթէթ էճարաղը նիսալիլէն թէտափիսիլէ մէհարէթի թամմէսի միւսէլլէմ օլան վէ խալիլ գէմանտէն պէրու Պաղէ Գարուսունտա իքի Գարուսուն էհալիլանէնէ միւստափիմ պուլունան Տօգթ. Ռաֆաէլեան էֆ. պու քէրէթ թէտափիլա նէսինի Գալաթատա Դէօրիւ պալլընտա խալիլ բաշա սօգաղընտա Անտօն Գոլթեան էֆ. նին 11 յօմէլլու էհալիլանէսինէ նաղ իլէ, քէմաֆիլիս սապըզ հէր կիւն սաաթ 6 տան 10 ա գատար միւրաճաթ իտէն խալիլէկեանը քէմալը տիգաթ վէ հաղագաթ թա մուսեէնէ վէ թէտափիլ իթմէքտէ տիր: